

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն Դ Ա Ս Ը

«Յի՞նո՞սի անցեալ Խմբադրականով մատնանշեցինք այլափոխում մը Հայ Եկեղեցիին և անոր ծառայող հայ եկեղեցականութեան նկարագրին մէջ և յատկանշեցինք զայն աւխարհականացում բացատրութեամբ:

Ս. Գրիգոր Լուսաւորչի օրէն, երբ քրիստոնէութիւնը լուսաւորեց ազգային մեր նկարագիրը նոր, իւրայատուկ մշակոյթի մը լոյսով, երբ նոր կրօնքը խորացուց հայկականութեան ներզգացումը աստուածաշնչական հեռանկարներով, Ազգ և Կրօն ընդխառնուեցան մեր զիտակցութեան մէջ, նոյնանալու չափ: Այդ ընդխառնումը եղաւ զլիսաւոր յատկանիշը մեր Եկեղեցիին և ազգային պատմութեան:

Այսօր, մեր Եկեղեցիի կեանքը կառավարող հայեր կան, որոնք պատ կը բարձրացնեն Ազգ և Կրօն յասկացողութիւններու միջև, հաւատարիմ որ ազգութեան զգացումը կրնայ ապրիլ և վերապրիլ, եթէ պարպուի կրօնական իր խորութենէն և տեսիլքէն: Աշխարհականացումի մտայնութիւնն է ան, որ ապակրօն ազգայնականութեան մը կը հաւատայ և կ'ուզէ հաւատացնել թէ մեր Եկեղեցիին զլիսաւոր առաքելութիւնն է ազգային ծառայութիւնը, նոյնիսկ պարւտած կրօնական իր հաւատքէն:

Կրօնքը կրնայ ապրիլ առանց ազգութեան, ազգութիւն մը չի՛ կրնար ապրիլ առանց կրօնքի: Առանց կրօնքի, մեր հայրերու կառուցած հայապաց տաճարները, ուր ճգնած ու աղօթած են Վասն փրկութեան ազգին հայոց», կ'ըլլան շարժման անփոփոխ մտքեր: Առանց կրօնքի, մեր տաճարները կը դադրին ըլլալէ ուխտավայրեր, ուր մեր ժողովուրդը Աստուծոյ կապած է իր պատմութիւնը, ըլլալու համար անխօս քարեր: Առանց կրօնքի, մեր տաճարներէն բարձրացող շարականները և սրտի խորերէն Աստուծոյ հետ խօսքը՝ կը դադրին ըլլալէ աղօթք, ըլլալու համար միջնադարեան երգ: Առանց կրօնքի, մեր վանքերու սրբազան քարերը կը դադրին ուխտի սեղաններ ըլլալէ մեր ժողովուրդին համար, ըլլալու համար փլատակները անցեալ հէքեաթի մը: Վերջապէս, առանց կրօնքի, օտարացումի ճամբաներուն վրայ կը կորսուի մեր յոյսը՝ իրականացնելու օր մը մեր մեծ երազը: Վերամիանալու մեր որբացած հողերուն վրայ իբրև մէկ ժողովուրդ, մէկ լեզու, մէկ մշակոյթ, իբրև շարունակութիւնը մեր հայրերու աստուածագործմ ժառանգութեան և պատմութեան:

Հայ հողին վրայ կառուցած իր տաճարներուն նման փառաւոր, Եկեղեցիին ստեղծեց բարոյական սկզբունքներու կառոյց մը հայ ժողովուրդի զիտակցութեան մէջ, որ ոչ մէկ օրինազիրքով կրնայ փոխարինուիլ այսօրուան աշխարհին

մէջ, Եկեղեցիէն ներս, օրինազանցու՛մը մեղանշու՛մ է Աստուծոյ դէմ, որովհետեւ պատուիրանը աստուածային Այլով է գրուած քրիստոնեայ իրիզի տախտակին վրայ, Աշխարհականացած հասկացողութեամբ, պարտագոնցութիւնը յանցազործութիւն է փոփոխական օրէնքի մը դէմ, մարդոց գրիչով բանաձևուած, Մեղքի և յանցանքի պատիժներն ալ տարբեր են իրենց ընտելութեամբ. մին՝ հոգևոր զըրկանք մըն է, միւսը՝ նիւթական: Երբ կը բանանք հին կանոնագիրքը և կը կարդանք Եկեղեցւոյ հայրապետներու սահմանած կանոնները, հոն պատիժներուն մեծ մասը սահմանուած է հետևեալ բառերով. «(մեղաւորը) տասնհինգ (կամ աւելի կամ պակաս) տարիներ պիտի կանգնի ունկնդիրներուն հետ, հինգ տարիներ պիտի անցնէ ապաշխարողներուն հետ, որմէ վերջ պիտի մտնէ Եկեղեցի, նուէրներով և ուրբմութեամբ պիտի ստանայ հաղորդութիւնը օրինաւոր կերպով...»:

Քրիստոնէական համայնքին պատկանող հաւատացեալին մեծազոյն պատիժն էր կարուելի հաղորդութենէ, այսինքն Քրիստոսի Մարմինի և Արեան պատկանելութենէն: Անդամ ըլլալ Եկեղեցիին նշանակած է ամբողջական հաղորդութեան մէջ ըլլալ անոր ոգիին, աւանդութեան, կրօնական և խորհրդաւոր կեանքին, հաւատալ անոր աւանդած ճշմարտութեան, մասնակցիլ անոր տօներուն և աղօթքներուն, յարգել երկնուսոյց օրէնքներն ու կանոնները, պատկանելի սուրբերու այն համայնքին, որուն մարմինի անդամները ամբողջական մասնակցութեամբ մը կ'ապրին «յարբայութիւն Որդւոյ իւրոյ սիրելւոյ», որովհետև «Ան է Եկեղեցիի մարմինին գլուխը» (կող., Ա. 18):

Մեր հայրերու հաստատած «հարսնացեալ Սուրբ Եկեղեցի»ն Քրիստոսի «խոստացուած» այն համայնքն է, որ կ'ապահովէ աստուածային Խօսքին և Հոգիին ներկայութիւնը մեր մէջ, հայ ժողովուրդը ամբողջութեամբ տանելու համար Աստուծոյ որդեգրութեան:

Ո՞վ կրնայ բացատրել այսօր թէ ի՞նչ կը հասկնանք «Եկեղեցւոյ անդամ» բացատրութեամբ: Ո՞վ կրնայ սահմանել անդամակցութեան պայմանը, երբ հարցը կը վերաբերի մեր Եկեղեցիին: Ո՞վ է անդամ Հայ Եկեղեցիին. ժամին ստուերստ անկիւնը աղօթող մամի՞կը թէ ազգային տուրք վճարող տիկինը, ամէն առաւօտ խաչակնքուող և խորանին առջև մոմ վառող արհեստաւորը թէ իր տան մէջ նստած ազգային շոյլը, Փարիզի Եկեղեցին յաճախող հաւատացեալը թէ Association Culturelleի անդամը, բարեպաշտ հաւատացեալը թէ օրինապահ ազգայինը, մէկ խօսքով՝ իրական քրիստոնեան՝ թէ մեր Եկեղեցիի ազգային դերը շահագործողը:

Կաթողիկոսական ընտրութիւններու կամ ազգային-եկեղեցական ժողովներու յոյուած պատգամաւորները, որոնք կ'ընտրուին Կանոնազրութեան մը համաձայն, ուր ձայները կը հաշուուին 5,000 կամ 10,000ով իւրաքանչիւր պատգամաւորի համար, ինչպիսի՞ սկզբունքներով կ'որոշեն Հայ Եկեղեցւոյ անդամը ոչ-անդամէն: Կան տեղեր, ուր կը բաւէ հայ ըլլալ նկատուելու համար Հայ Եկեղեցիի անդամ: Ուրիշ տեղեր, տրատու և որոշ եկեղեցիի մը անդամավճար տուողն է անդամը: Հաւատքը և հայկական նկարագիրը ոչ մէկ շափանիչ են այլևս:

Եկեղեցիին ծոցէն ծնած է հայկական նկարագիրը և մեզ գատորոշող առաքինութիւնները՝ խորքը պիտի կազմեն մեր ինքնութեան, եթէ զիտնանք պահել զանոնք ուղիղ զիծին մէջ աւանդութիւններուն, որոնք մեր ազգային ժառանգութիւնը եղան դարէ ի դար:

Եկեղեցիին ստեղծած բարոյական սկզբունքներու կառույցէն ծնաւ հայկական նկարագիրը, սքանչելի գաւազը հայ ընտանիքի սրբութեան և հայ մօր անփոխարինելի սիրտին: Վաղարշապատ, Դուին, Պարտաւ կամ Սիս հաւաքուած եկեղեցական հայերու բանաձևած օրէնքները եղան բարոյական այն անխորտակելի պարիսպները, որոնք նուիրական սրբութեան մը բարձունքին վրայ պահեցին հայ մայրը, իր ամօթխածութեան, աստուածավախութեան և պատուախնդրութեան առաքինութիւններով, որոնք ամէն հայ օճախ լեցուցին խընկաբոյր գեղեցկութեամբ:

Նոր չէ՛ հարցումը, զոր այսօրուան երիտասարդ մտաւորականները կ'ուզդեն յաճախ հայ հոգևորականին. «Ճիշդ է մօրս ըսածը թէ մեր ժողովուրդը ջարդուեցաւ իր կրօնքին պատճառով»: Եւրոպայի կամ Ամերիկայի ազատութիւններուն մէջ հասակ նետած հայ երիտասարդին համար, անհասկնալի է այլևս կապը հաւատքին և ազգային առաքինութիւններուն, որոնց անվթարութեան և պահպանումին համար զոհուեցան անհամար հայուհիներ, մարտիրոսութեան ճամբաներուն վրայ: Անհասկնալի է կապը, որովհետև խախտած է սքանչելի կառոյցը բարոյական սկզբունքներուն, որոնք զորոշեցին հայ հոգին մկրտութեան աւազանէն մինչև ամուսնութեան պսակը և սուրբ պոհեցին ազգային նկարագիրը, Հայ Եկեղեցիէն կեանք առած աւանդութիւններու և մտայնութեան կենսունակ պահպանութեամբ: Անտարակոյս որ մեր ժողովուրդը իր արիւնով վճարեց զինը իր հաւատքին, որովհետև չուզեց դաւաճանել հոգեկան այն արժէքներուն, որոնք Աստուծոյ Այով գրուած էին իր զիտակցութեան խորքին վրայ:

Այսօր, երբ, ինչպէս իր հոգէն, հայը կարուած է նաև իր սովորութիւններէն, որոնք հաւատքի բոյրով կը լեցնէին իր բնակարանը և նկարագիրը, ան կը նայի իր Եկեղեցիին հարցականներով լեցուն աչքերով. բացատրութիւններ կ'որոնէ մեծագոյն հարցականին. ո՛ր է կտրուած օղակը շղթային որ այլևս չի՛ կապեր զմեզ՝ մենք մեզի հետ:

Այս հարցը դրուած պիտի չըլլար անշուշտ եթէ կտրուած չըլլայինք մեր հոգէն և անոր մէջ արմատ նետած սրբազան աւանդութիւններէն, մեր մշակութէն: Հոգեպէս և մարմնապէս ապրելու ոճ մը ունէր մեր ժողովուրդը իր հայրենի հոգին վրայ: Ամէն ինչ հարազատ էր իրեն: Այսօր հայ հոգին բաժան բաժան եղած է, որովհետև օտար ժողովուրդներու մշակոյթը այլասեռած է իր զգացականութիւնը, մտածելու և դատելու եղանակը, ապրելու ոճը և հայկական հարցերու նկատմամբ հետաքրքրութեան իր ձևն իսկ: Հայ կը զգայ ինքզինք, սակայն տարբեր՝ միևս երկրին մէջ ապրող հայէն. Ամերիկահայը մարդկային տարբեր կերպար մըն է Փրանսահայէն կամ Լիբանանահայէն, Թրքահայը տարբեր է Եգիպտահայէն, իր բարքերով, լեզուով, ոճով, նոյնիսկ մայրենի լեզուն հնչելու իր եղանակով: Տարբեր ցեղախումբերու պատկանող հայերու զանգուածներ կան այսօր աշխարհացրիւ, որոնց պիտի պակսի հասարակաց են-

թահող մը, եթէ Եկեղեցին չվերսկոչէ ինքզինք աւանդական իր կոչումին՝ հայ ժողովուրդին նկատմամբ:

Արտասահմանեան հայ կեանքին ենթահողը Եկեղեցին միայն կրնայ ըլլալ: Եկեղեցին՝ իր զօղափարտընութեամբ: «Քահանայի շրթունքներէն պիտի սպասեն ուսուցումը և սնոր բերանէն՝ օրէնքները» կ'ըսէ մարգարէն (Մաղ., Բ. 7): Իսկ Եղեկիէլ կ'աւելցնէ. «Իմ ժողովուրդիս պիտի սորվեցնեն ընտրել մաքուրը պիղծէն և անարատը՝ արատաւորէն» (ԽԻ. 23): Մեր պատմութեան ուրախ և տխուր օրերուն, մեր Եկեղեցին կանգուն պահեց մեր ժողովուրդին հաւատքը ուսուցումի եղանակով մը, որ հասաւ ամէն հայու սիրտին և խիղճին: Աւետարանին խօսքը և նարեկին աղօթքը յարատեւ ընկերները եղան հայ ազգութեան, որովհետեւ Եկեղեցին զիտցաւ ըլլալ իրական վարդապետը ճշմարտութեան և ներշնչողը՝ ուղղափառութեան: Տիտղոս մը չէր վարդապետութիւնը, ոչ ալ վեղորի մը ստուերը, այլ մնայուն ներկայութիւնն էր «բանին ճշմարտութեան», ուսուցողական իր խոր փորձառութեամբ և քարոզչական իր պերճախօս առողանութեամբ: Վարդապետը սորվեցուց հայ խիղճին «ընտրել անարատը», հետեւելով Եկեղեցւոյ հաստատած կանոններուն և օրէնքներուն, անսակարկ ուղղամտութեամբ:

Այսօր, Հայ Եկեղեցւոյ ստեղծած եկեղեցականի բացառիկ տիպարը՝ վարդապետը կը յիշեցնէ փլատակ մեր վանքերը, որոնք երբեմն համալսարաններ էին: Բարձրագոյն ուսում ստացած և մասւորական յարգելի մակարդակ ներկայացնող վարդապետներ չեն որ կը պակսին այսօր, այլ կորած է իրենց իշխանութիւնը և հանգամանքը՝ իրեն ճապաստուրք և բարեկամք և վկայք Աստուածորդւոյն, որոնք, «խաչակցեալք ընդ Քրիստոսի և ընդ նմին թագաւորեալք», եղան «քաջ հովիւները բանաւոր հօտին», առաջնորդելով Հայաստան աշխարհի ժողովուրդը լոյսի շաւիղներովը մեր հաւատքին՝ զօրացնելով և պահելով անոր հողիին մէջ՝ զեկեղեցիկ ժառանգութիւնը ազգային առաքինութիւններուն:

Պակասը, որմէ կը տառապի մեր Եկեղեցին, բարոյական հեղինակութիւնն է հայ վարդապետին, որ դարերով անաղարտ պահեց և, ի հարկին, իր արեան նուիրումով պաշտպանեց հաւատքին ուղղափառութիւնը, Եկեղեցւոյ կանոններուն անխախտութիւնը, հայ ծէսին կենսունակութիւնը, աւանդութիւններուն մաքրութիւնը և Եկեղեցիին ազգային նկարագիրը: Մարգարէական շունչով մը, որ ըիչ անգամ տկարացաւ, հայ վարդապետը՝ Եկեղեցին ըրաւ «վահան ամբողջեան» հայ հողիին, հայ մշակոյթին պայծառ զեղեցկութեամբ օծելով երկար դարերը տաժանակիր մեր պատմութեան: Ան, շուքին կապերը ամբացուցած խաղաղութեան Աւետարանով և ձեռքին առած հողիին սուրը՝ Աստուծոյ խօսքը» (Եփես., 2. 17), վանքերը վերածեց անառիկ ամրոցներու, ուր անպարտաւելի մնաց հայ հողիին հազած «սպառազինութիւնը Աստուծոյ»:

Մեր նպատակը չէ՛ նայիլ անցեալին կարօտագին արցունքներով, ոչ ալ փնտռել ուղիներ և կացութիւններ, որոնք չկան այլևս: Նոր երազներ չէ՛ որ կ'ուզենք տեսնել հին և անցած իրականութիւններու մասին: Այլ կ'ուզենք ձայն բարձրացնել ըսելու համար թէ նոր կացութեան մը մէջ կը գտնուի մեր

ժողովուրդը և այդ նոր կացութեան մէջ՝ նոր ոյժերով և նոր միջոցներով Եկեղեցին պէտք է շարունակէ իր առաքելութիւնը, անցեալին նուիրագործած սկզբունքներուն հիման վրայ: Պէտք է պահպանուի Եկեղեցին նկարագիրը, որպէսզի պահուի մեր ժողովուրդին ազգային նկարագիրը:

Երբ տկարացաւ Արշակունենաց թագաւորութիւնը և Հայաստանը, բաժնուած երկու մեծ պետութիւններու՝ Բիւզանդիոնի և Պարսկաստանի միջև, գտնուեցաւ իր անկախութեան հետ՝ իր ինքնութիւնն ալ կորսնցնելու վտանգին դիմաց, Ս. Սահակ և Ս. Մեսրոպ՝ լեզուն և մշակոյթը ստեղծեցին: Անոնց աշակերտները, յաջորդող թարգմանիչները և Եկեղեցւոյ վարդապետները հայացուցին նոյնիսկ քրիստոնէական վարդապետութիւնը, պատուարներ կանգնեցնելու համար մեր ժողովուրդի հոգեկանութեան շուրջ, օտարացումի վտանգին դիմաց:

Երբ հրեայ ժողովուրդը արմատախիլ եղած իր երկրէն, զերի տարուեցաւ Բաբելոն, անոր առաջնորդներն ու մարգարէները վառ պահեցին իրենց պանդուխտ ժողովուրդի շուրթերուն՝ կարօտի երզը Սաղմոսին. «Եթէ մոռնամ քեզ՝ Երուսաղէմ, թող մոռնայ զիս ալ՝ ձեռքս. թող լեզուս կցուի քիմբիս եթէ չլիշեմ քեզ, եթէ կանուխէն չնուագեմ քեզ՝ Երուսաղէմ, սկիզբը իմ ուրախութեանս»:

Երբ նոյն ժողովուրդը աշխարհացրիւ նետուեցաւ իր երկրէն հեռու և անոր իմաստունները զիտակեցեան թէ երկար տարիներ պիտի ապրին իբրև սփիւռք, հաւաքուեցան Գալիլիոյ ծովուն եզերքը՝ Տիրեբիա և ձեռնարկեցին յատուկ օրինագիրքի մը կազմութեան, իբրև լրացուցիչը Աստուածաշունչ Հին Կտակարանին: Միակ մտահոգութիւնը եղաւ ամրացնել ներքին միութիւնը հրեայ ժողովուրդին՝ իր աղօթարաններուն շուրջ և մանաւանդ՝ ստեղծել պատուարներ, արգելքներ և ընտանեկան աւանդութիւններ, որոնք անկարելի ընեն ձուլումը իրենց ժողովուրդին օտարին հետ: Հաւատքի պահպանութենէն զատ, անոնք իրենց ժողովուրդը զատուցելն ամբողջ աշխարհէն ուսնելիքի, հազուելիքի, տօնակատարութիւններու, խորհրդակատարութիւններու ցանց մը ստեղծելով: Կենցաղի ոճ մը ստեղծեցին ամէն հրեայ ընտանիքէ ներս, որ զիրենք կապուած պահեց Հին Ուխտին՝ Աբրահամի, Իսահակի և Յակոբի Աստուծոյն հետ:

Մեր հայրերը նոյն Աստուածաշունչին նայեցան, անոր շունչով ձևաւորելու համար մեր հոգեկանութիւնը և նոր Ուխտով մը կապելու մեր ժողովուրդը Աստուծոյ սիրոյն: Հայ Եկեղեցին հաւատարիմ մնաց իր ուխտին դարերով, իր հարազատ հոգին վրայ:

Այդ հոգին դուրս, անաստուածութեան, անկրօնութեան, աշխարհականացումի, մերժումներու և ուրացումներու հոսանքներուն նետուած մեր ժողովուրդին զանգուածները Մովսիսական ինչպիսի՞ գաւազանով պիտի կարենանք բերել և պահել «որդի և ժառանգ Աստուծոյ»: Պիտի կարենա՞նք . . .